

լայի հոետորին, որ է Պրն. Սուրբնորս
նաթ Պենըի, թէ ինչ որ կիկերոն էր
Հոռմի, Դէմոսթենէս՝ Յունաստանի, Պըք
եւ Շերտան՝ Անդլիոյ, այսպէս Սուրբն-
որս նաթ Պենըի Հնդկաստանի համար,
այս բացառութեամբ, որ մինչ առաջին
ճարտարախօսները խօսեցան եւ զիրենք լը-
սողներուն երեւակայութիւնը հրահրեցին
իրենց յատուկ լեզուով, հնդիկ Դէմոսթենը
խօսեցաւ հաւասար՝ եթէ ոչ մեծագոյն զօ-
րութեամբ՝ լեզուով մը որ իրենը չէր,
այսինքն անդիւրէն:

Հայերը թէեւ անդամ փոքր փոքրամաս-
նական հանրութեան մը, այնուշանդերձ
թանկաղին ծառայութիւններ մասուցին
Քրիտանական Դատին Հնդկաստանի մէջ:
Այն վաւերաթուղթերուն մէջ զոր մենք
կարդացինք «Հնդիկ Պատմութեան Տարե-
գութեանց Յանձնախումը»ին⁽⁹⁾ առջեւ
Լահորի, Լքնոյի, Ռանկունի, Նեկիուրի,
Կոյլըրի եւ Փաթնայի մէջ, 1925-1930,
մենք այդ թուղթերուն մէջ կրցանք զետե-
ղել արձանադրութեան մէջ մեծագործու-
թիւնները քանի մը երեւելի հայերուն՝ ո-
րոնք լրացրութիւն իրենց համբաւը եւ որմա-
խորշ արձանատեղի մը գտան 17-18 դա-
րերուն մէջ: Ասոնք հրատարակուած էին
իշեալ Յանձնախումը իրերուն մէջ
Հնդիկ կառավարութեան ձեռքով, եւ ա-
տոնք մէջը մտան իմ ներկայ գործին:

Եւ որովհետեւ պատմական գործերը
այսօր հրատարակուած են պատկերներով՝
զանոնք աւելի շահեկան ընելու համար,
մենք աւ մտադիր էինք ներկայ աշխատու-
թիւնը պատկերապետ ընել. եւ այդ նպա-
տակով առաջողուցած էինք մեծ դժուա-
րութեամբ ստուար թիւ մը հին պատկեր-
ներու եւ լուսանկարներու, տեղերու եւ
անձերու, որոնք առընչութիւն ունէին այդ
գործին հետ. բայց յակամայ հրատար-
շանք այդպիսի պատկերները թիւն:

Թ. 9, Մարտակը Յ. Ակրեամ
1 Յունիո, 1937

Հ. Ե. Փ.

⁹ Սէթեան անդամ եղած էր սոյն Յանձնախում-
րին՝ 1895ին:

Լեզուի Ական

ԱԿՆԱՐԿ ՄԸ ՆԵՐԿԱՅ ՀԱՅԵՐԷՆԻՆ ՎՐԱՅ

(Ծար. տես «Բազմավեպ» 1944, էջ 15)

Անթիւ են դժբախտաբար ներկայ հայե-
րէնին գէմ գործուած զառածանքները, որ
20 տարիներէ ի վեր կ'անշաբայն անոր
պայծառ դիմագիծը:

Թէեւ քաղաքականորէն այնքան բախտա-
ւոր եղած չէ ազգերնիս, բայց գրական տե-
սակէտով բարձր դիրք ունեցեր ենք միշտ
ընդհանուր պատմութեան առջեւ՝ դրացի
կեանքուր պատմութեան շատ վեր, եւ ասոր ամե-
ժողովուրդներէն շատ վեր, իրմար
ողին (Սիրն, 1936/4, էջ 159): Տիմար
ողին (Սիրն, 27/10/34): Կիլ-
մալի ապառողջութեան մէջ (Նոյն, 24/
11/20) եւն.:

Կեանքին սպառնացող ցեցերը:

Մեր այս ցանկին մէջ ընթերցողը պիտի
գտնէ քաղուած մը Հայերէնի գէմ գործը-
դուած յայտնի աղճատանքներու, նոյնու-
ած հայտնի աղճատանքներու, հայտնի աղճա-
տանաչանաչութեան եւ հայրենասիրու-
թեան մէջ՝ որոնք ոգեւորեցին իրենց երե-
ւելի նախահայրերը: Այն ատեն մենք պիտի
զգանք մեր վարձատրուած ըլլալը, վասն
զի համեմատ մեր Մենտորին՝ անմահն
Մեսրովը Թաղիաղեանցի խօսքին՝ «Ճշմա-
րիտ հայրենասէրին պարտականութիւնն է
մանուկներու հոգին վերանորոգել օրինա-
կովը իրենց նախնեաց աղնուական գործե-
րութեամբ ստուար թիւ մը հին պատկեր-
ներու եւ լուսանկարներու, տեղերու եւ
անձերու, որոնք առընչութիւն ունէին այդ
գործին հետ. բայց յակամայ հրատար-
շանք այդպիսի պատկերները թիւն:

ՆՈՐԱՀՆԱԲ ԽՈՐԹ ԲԱՄԵՐ, ԱՆԱՑՈՒՄՆԵՐ ԵՒ
ԲԱՐԴՈՒԹԻՒՆՆԵՐ

Չիւնածածկ գաշտաց մէջ (Կոչնակ,
1935, թ. 34): Հետը առած էր մէկ թիթեղ
ձիթափիլ (Ապակայ, 19/9/35): Անոր գոյ-
ծիթափիլ (Ապակայ, 4/5/35): Շատ հե-
ռուներ պիտի տանիք ինձ (Նոյն 27/9/35):
Զեմպըրէն ուսանած է Քէմպըրին (Նոյն 1/
10/38): Ուրիշ սոկիթի մը կը հետաձգինք
(Նոյն, 23/4/38): Աղգային աղբումները
դագալուած են (Արաքս, 4/11/33, խմբ.):
Ամենիքը, Յեկոմիկ, որոնց կը ըրկ-
Յեցած, ինքինիք, Մեկոմիկ, որոնց կը ըրկ-
համաձեւ ուղղագրութիւնը վիճելիք է տակա-
նաձեւ, մտադիր եմ զալ անզամ ներկայացնել
իմ անդրադարձութիւններս՝ անաչառօրէն
ու անհախաղաց համոզումով:

Չորժերը լենդապաջնելու հա-
մար (Նոյն օր, 10/12/39): Իրենց ճիպերը
կրցան մէկստեղիլ (Պայքար, 26/8/37):
Թանգերը իրենց գերակշունչիւնը ապացու-
ցանցին (Ժամանակ, 22/6/40): Դիտելու

Համար ելեկտրական լոյսով պրիստակուած ջրցայտելը (Նոյն, 24/9) : Անձարակ դրիչ ները զիրար կը ճախանձին (Մասիս շաբաթաթերթ, 1901, թ. 30, էջ 466) : Յունաստան խոնարհիլ սկսեց (Մշակ, 1935, թ. 962) : Փախչեր են թուրքիայէն (Նոյն, թ. 963) : Այս պատերազմով վլչեցաւ այդ վարկածը (Զարթօնք, 18/10/40) : Աստուծոյ ձայնը գերազարքնեց զիս (Նոյն տեղ) : Եկեղեցին շահագործել նախառակած են (Երևասարդ Հայաստան, 9/5/36) :

ՀԱՅԵՐԻՆ ԲԱՑԵՐԻ ՖՐԱՆՍԵՐԷՆԻ ԽՆԴՐԱ-
ՌՈՒԹԻՒՆԵՐՈՎ

Կը սպասեն վատահելի բարեկամուրիւն-
ներ (Ապագայ, 29/8/35) : Դրկելով մէկը
իր յօդուածներէն զոր ամէնս ալ կարու-
ցած էին (Հին Մասիս, 1901, էջ 113) :
Իր եկեղեցին անդամներուն կ'արտօնէն
յանախնել զայն... (Աւետիք, Գ. տարի, թ.
5, էջ 80) : Անդլիա չի փափաքիր զայն
(Ազգարար, 4/7/36) : Յաղթած կ'ըլլանէ
մեր տկարուրիւնները (Արար, 24/4/38) :
Այս տեսակ սխաներ շատ ունին ներկայ
հայ գրողները՝ որոնցմէ երկար մէջը-
րումներ կատարել կը ծանրացնէ մեր այս
թռուցիկ յօդուածը:

ՊԱՐՈՅԿԻ ՍԽԱԼ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆ, ՓՈԽԱԾԿ
ԴՆԵԼՈՒ ԲԱՑԻՆ ՎՐԱՅ. ՕՐԻՆԱԿ.

Անդլիա արդեօֆ պիտի հետեւի Ֆրան-
սային (Ապագա խօսք, 24/3/38) : Արդեօֆ
չքաւորութիւնը պայման է ուսուցիչ ըլլա-
լու (Պայքար, 24/4/34) : Յիսուս մի՞քէ
ինքինքը չի միացնի՞ր իր եղբայրներուն
ունք չունի երբ ձեր երեսին կու տայ (Յա-
պաջ, 23/6/35) :

ՕՏԱՐ ԿԱՐ ՖՐԱՆՍԵՐԷՆ ԲԱՑԵՐ

Զգուելի եւ անուժ ֆրազը... իր ֆրազ-
ներուն կու տայ նոյն ձեւը (Ապագայ, 4/
5/34) : Յիսուս անմիջապէս քօնը կը փոխէ
(Նոյն, 2/10/35) : Կարդ մը բիշեներէ
կազմուած... դաշնակցականներուն կողմէն
ուը Փաքքօ ճանաչումը (Նոյն, ԺԴ տարի,

թ. 76) : Կիներ եւ օրիորդներ օնտիսիլէ մա-
զերով եւ մանիքիլը եղած ձեռքերով (Նոյ-
նը, 2/9/35) : Էնթրիկներու տուն կը չինեն
Աստուծոյ տունը (Կոչնակ, 1935, թ. 38) :
Մալարիայով վերջացաւ (Մշակ, 1935, թ.
962) : Տեւական օրկան... սիսրեմարիք
օրկանական միութիւն (Նոյն, 7/12/34) :
Շանքած եւ փողովնասին (ստէպ գոր-
ծածուած նոյն օրաթերթին մէջ) : Անդլիա-
կան փառամենքը եւ ամերիկան քննիլք-
ուը (Պայքար, ԺԲ տարի, թ. 112) :

ԱՆՔԵՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐ ՈՒ ԶԱՅՅԱԿԱՆՈՎ
ՏԵՐ-ԲԱՑԻՆԵՐ

Վրայ, զայն յանձն ըլլալով գրագիտի մը
դուրգուրաննքին (Յառաջ, 24/11/37) : Լոյս
տեսաւ բազմավէպի հատոր մը զոր խմբա-
գութեանս դրկուած չէ (Ապագա խօսք, 27/
12/37) : Հրեշտականման գեղութիւնը...
անմեղ մանուկը զոր կը նիրհեր... թագա-
ւորը հրաման ըրած էր որ իրենց նորածին
երախանները նեղոսի յանձնել ի հրանուանք
շաղայլերուն (Հայ Պատանի, 1934/Ժ, թ.
10) : Յիսուսի թափած արեան միայն հա-
ւատա'յ... ինչ է յախտենութիւնը...
պէտք է դիմէ Աստուածաշնչի պատգամնե-
րուն ու չոն կարդա... անխուսելի եւ
լուն ու չոն կարդա... անխուսելի եւ
անազատելի... որուն համար զանիկայ
անազատելի... պատգամները այսինքն (Հան-
գէս Ամսօրեայ, 1937, Սեպա-Հոկտ. էջ
401) : Ըստ մասնէ շնուածանները կա-
ռուցուածներու (Նոյն, էջ 405) : Ընթա-
ցաւ իր ճանապարհին վրայ (Նոյն, էջ
399) : Արդիւնքները զորս շումարանեց յըն-
քաց 50 տարիներու (Նոյն, էջ 405, եւն) :
Յիշեմք միայն անցեալ տարւոյ նիւթերէն
զուման (Բազմ. 1895, էջ 31) : Ճշմարիտ
բանասիրին համելի է լսել իր գործին
թերութիւնները այլ (Նոյն, 1938, էջ 23) :

ԱՌՋԱՍ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ԳՐԱԲԱՐԵԿ

Յետ այսու (Յառաջ, 28/9/32) : Յետ
այնու (Արաքս, 3/11/32) : Զի՞նչ ցուցանէ
զառակ այս (Ապագայ, 1/5/34) : Բացի
այդ (Յառաջ, 20/4/35) : Բացի այն որ
Զինաստան ունեցաւ իր Սթալինը (Նոյն,
13/2/37) : Կոչնակը հետ այսու կարդալ
կ'ուղենք առանց հեղնանքներու (Հերկ, թ.
11 Ապրիլ) :

ՄԻՒՄՆԵՐ, ՌՈՒՄՆԵՐ, ԾԱԲՆԵՐ

Թրուման կը վերապառնայ առաջնորդե-
լու համար միւսները (Յառաջ, 23/11/37) :
Միւսները ցնծուհիներ են (Ժ. Զարդա-
րեան, Արձակ հուն. ու հեքեաթներ, Ա.
էջ 110) : Առաջին մարդիչները կ'ըլլան եր-
կու Ռուսներ (Հայելի աշխարհ, 1937, էջ
172) : Դաշտավայրի ծանինք մէկուն ներ-
քեւ (Պայքար, 7/7/37) :

Ահաւասիկ ուրուագիծ պատկերը մեր
լեզուին դէմ գործուած մեղանչումներուն,
քանի մը հատը հազարաւորներէն՝ որոնք
հայ զրական մթնոլորտը կ'ապականեն ախ-
տավարակ մանրէներուն նման:

Ոչ կանխայացա զգուշացումներ եւ ոչ
հեղինակաւորներու ձայներ կրցան արդիւել
տիրապետութիւնը փորձանքին՝ որ ընդհա-
նուր է այլեւս, եւ ամէն դրիչ շարժող
հայ անոր մէջ ունի՝ քիչ թէ շատ՝ իր պա-
տասխանատուութեան բաժինը։ իրերու
այս ընթացքին առջեւ միսիթարութեան
նշոյլ մը եթէ կայ՝ մէկ երկու հրապարա-
կագիրներու գիտակցութիւնն է թէ մեր
մամուլը չի դանուիր երբեմնի բարձրու-
թեան վրա։

Մաղթելի է որ չմնայ անհետեւանք այս
անվերապահ խոստովանութիւնը...
ի՞նչ է առ այս անհետեւանքը

բանչպէս մեկնելու հնգ սակայն ոմանց
յանկերդը թէ ազգի մը լեզուն ժողովուրդն
է⁽¹⁾ : — Կ'ընդդժեմ այդ խօսքը՝ "ո՞՛ ճշշ-
տումի պէտք ունի :

ժողովուրդը բառով ընդհանրապէս կը հասկցուի ամբողջ ազգ մը իր բաղկացուցիչ տարրերով. բայց աւելի սեղմ իմաստով՝ անդրապէտ դասակարգը կ'իմացուի: Եւ շեշտուած յանկերգին նպատակն ալ այսէ: Արդ, եթէ հասարակ ժողովուրդն է իր խօսած լեզուին շինողն ու պահպանողը, պէտք պիտի ըլլայ մերժել ոչ միայն կը թավայրերու եւ ուսանողութեան անհրաժեշտութիւնը, այլ գոյսութիւնն իսկ մտաւրականներու եւ հրապարակագիրներու՝ որոնք ամէն երկրի մէջ կոչուած են հրաշանկելու անդրապէտ դասակարգը, մաքրելով եւ կատարելազործելով անոր գործածած լեզուն:

Հայ ժողովուրդը իր ներկայ ցիրուցան
վիճակով լուսպէս կրնայ կազմակերպիչ
նկատութիւ հայրենաւանդ բարբառին, մա-
նաւանդով որ իր լեզուին անդէտ նոր սերունդ
մը կայ մէջտեղ: Այդ հրաշքը ինչո՞ւ ըլ-
տեսնուեցաւ տարիներ առաջ երբ ազգերնիս
թրքական վերջին վայրազութեան ենթար-
կուած չէր տակաւին ու դէշ աղէկ համա-
խմբուած կ'ապրէր Պոլսոյ եւ հայաբնակ
նահանդներուն մէջ:

¹ Այս էր սկզբունքը երբեմնի ծալքայել Աշխարհաբեկաններուն, որոնք հայ լեզուն ժողովը դականացնել աշխատեցան հետո բռնելով զայն գը բարարի ազգեցութենէն: - Այսէ քանի մը տարի տուած (1930) նոյն գաղափարին արձագանդ եղան «Աղքարաբ» օրաթերթին խմբագիրը իր մէկ բանագէծին առիթով մեր ողբացեալ Հ. Արսէն Ղազի կեսնի հետ, որ յայտարարեց թէ «Լեզուն ժողովուրդն է», բայց ուղղագրութենը ժողովուրդը:

«Ո՞է ո՞րքան մեծ դեր կ'ունենան հմուտ
գրադէտներ լեզուի մը կազմութեան մէջ,
— կը զբէր ոչ նուազ հմուտ հայագէտ
մը⁽²⁾ — ։ Ի՞նչ աշխատութիւն եւ տաժանք

Եաւոր զոր սենք կը հարկադրուէինք կազմել կամ հնարել, եւ ան կամ բնաւ չէր հակընար եւ կամ ծուռ կը հասկնար, ուրկէ երբեմն ծանը հետեւանքներ կո ծնէին»; իւ

Ա ՔՀ ԵՎ ԱՅ Ա ԽԱՆԴԻՄԱՆՆԵԼՀՆ ԵԽՔ՝ Իմաց
ԿՈՆ ՄԱՅ ԹԷ ԲՈՂՈՐ ՍԱմիրանները զայրացած
Են իր այդ անպատշաճ բանաձեւին համար,
Եւ կը պահանջեն որ անմիջապէս խափան-
ուի լրագիրը: Սակայն Խորասաննեան Ամի-
րան բարեբախտաբար Փարիզ առած ըլլա-
լով իր նախսկին կը թութիւնը, իւթիւնեան
կը յաջողի զայն համոզել եւ անոր միհողով

1 Այս էր սկզբունքը երբեմնի ծայրայեղ Աշխարհաբաններուն, որնք հայ լեզուն ժողովը գականացնել աշխատեցան հեռա բանելով զայն գըրարի ազգեցութենչն : - Ասու քանի մը տարի առաջ (1930) նոյն դաշտավարին արձագանքը եղաւ «Ազգաբար» օրթթերթին խմբագիրը իր մէկ բանագէճին առեթով մէր ողբացեալ չ . Սրսէն Ղազիկանի հետ, որ այստարեց թէ «Լեզուն ժողովուրդն է, բայց ուղղագրութիւնը ժողովուրդը չէ» :

նիք, «Կոչսակ» 1930, թիւ 29, էջ 908:

1944

նաեւ միւս Ամիլաները, եւ այս կերպ
ազատի իրեն սպառնացող պատիժէն:

Ահա փոքրիկ մանրադէպ մը կարծուա-
ծէն աւելի պէրճախօս։ Եթէ հայ Ամիրա-
ներն անդամ զուրկ էին մաքուր հայերէնի
հասկացողութենէն, ո՞ւր կը մնային ար-
դեօք աւելի ստորին դասակարգեբը։ Ո՛չ,
հասարակ ժողովուրդը ոչ մէկ ազգի մէջ
եղած է շնորհ իր խօսած լեզուին, այլ
ասոր աւանդապահը՝ շնորհիւ իր հաւաքա-
կան բազմութեան, որով լեզուն կրնայ եր-
կար ատեն ապրիլ, թէեւ ոչ անայլայլ եւ
միաձեւ։ Ազգի մը լեզուն անոր ժողովուր-
դին կը պատկանի, այո՛, բայց իրը ժա-
դին կը պատկանի, ինչպէս զաւակ մը տէր կը
ուանդութիւն, հօրենական հարստութեան, պէ-
գառնայ հօրենական հարստութեան, պէ-
տական պաշտօնեայ մը իր նախորդին իրա-
ւունքներուն, ինչպէս դպրոցական աշա-
կերտ մը իրեն տրուած կրթութեան։ Բոլոր
քաղաքակրթուած ցեղերուն մէջ ընտրանի-
քաղաքակրթուած ցեղերուն մէջ ընտրանի-

Ապա կ պատմութեան ու փորձառութեան
դասը՝ մահաւանդ մեր աշխարհիկ բեկոր
չեղուն համար :

Սվիտոքի հայութիւնը աւելի բարձրացած
պիտի ըլլալը լեզուի տեսակէտով՝ եթէ չու-
նենար անպէտ զրչակիներու մեծամասնու-
թիւն մը : Սակայն քանակական առաւելու-
թիւնը արժէք չի նշանակեր, որակն է ո-
միշտ աւելի կ'արժէ, կը զգացնէր մե-
նահատակ Գրագէտներին մին՝ ասկէ կէ-
դար առաջ, ու ես կը վերջացնեմ ըսելիք
անոր ցայտուն խօսքերով՝ որոնք աւելի կ-
պատշաճին մեր տիսուր օրերուն : «Կա-

ժամանակ մը ուր քիչւոր էին, քիչ կը գրէին, բայց աւելի լաւ կը գրէին: Իրենց գործերէն բան մը կը մնայ այսօր, եւ պիտի մնայ: Այսօրուաններէն քանի՞ հոգի բան մը պիտի թողուն վաղուան համար: Կը հարցնեմ մանաւանդ անոնց որ քիչ արտադրողները կ'այսանեն եւ շատ զբողի ունայնամտութիւն մը ի հանդէս կը բերեն: Քիչեր միայն մնացեր են այսօր որ արժանի են ուշագրութեան, որ ամէն համեստութիւն պահելով կը զրեն, վասն զի կը զրեն միակ մտահոգութեամբ մը. — իրենց տաղանդն հասունցնելու, իրենց իմացականութիւնը մարզելու, իրենց զգացողութիւնները ներդաշնակելու, իրենց զրական լեզուն մաքրելու, կոկելու եւ ճոխացնելու համար: Միւսները: Միւսները շատախօսներ, թեթեւամիտներ, ցուցամոլներ են միայն, ինչ որ ալ ըսեն, ինչ որ պնդեն»⁽⁴⁾:

Հ Կ բաւէ յիշել որ երբեմնի Հայկական նս
Հանգներու մէջ ասմէին բըլսանը եղող բառեր ե
անցներ կտրառած էին անձանաչելի ըլլալու
չափ: Ենթայը եղած էր Ազքար կամ Ազքեր
Քոյը՝ Քոր կամ Քորոյ, Յիշումը՝ Խծուն, Ա
Քոյը՝ Քոր կամ Քորոյ, Յիշումը՝ Խծուն:

Արդեւ՝ Արզեւ, Հարփիրը՝ Հայրուր, և և ։
Անձի անուններէն Ցարութիւնը՝ Եղած էր Արուր
Գարբիելը՝ Գարոյ, Գրիգորը՝ Գոգոյ, Դավիթ
Դաւոյ, Կիրակոսը՝ Կիրոյ, Խաչատուրը՝ Խաչ-
կամ Խոչոյ, Կարապետը՝ Կառոյ կամ Կրայոյ, Մ-
նուկը՝ Մանոյ, Մկրտչը՝ Մկրը կամ Մկո-
Պատաշարը՝ Պաղուց կամ Պաղուի, Յովհաննէն
Օննիկ կամ Օվոյ։ Նմանապէս կիներու անուններ
Մարիամը՝ Մարոյ, Եղիսաբէթը՝ Եղայ կամ
Պոյոյ, Հռիփիսիմէթ՝ Հռոմիկ, Գոնարը՝ Գոնկար կ-
ձուվար ևն. ևն.։ Անոններու կրթառութ-
աւելի սովորական են Երուսալիման ազգերու մէ
Խոստիոյ ժողովութքը, օրինակի Համար, Ումբ-
րոյ լուսերու տեղ Փերոյոց կըսէ, Լուիսնի՝ ձիե-
քուրութքը, Մատոյ, Այեսանտորյոյ, Սահսրոյ, Ճ-

4 Արտաշէս Յարութիւնեան, Բիւզանդիոն, Ե
ԶՀՀՀ: